

ԿՐՈՆԱԿԱՆ

ԲԱՐՈՅԱԿԱՆԸ ԵՒ ԿՐՈՆԱԿԱՆԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՄԷջ

Դպրոցական վերաբացման առթիւ՝ հարցը որ մեր ուշադիր նկատողութեան առարկան կը կազմէ, դրստիւններու պայմանաւորուած կարգ մը իրազործել չանալէ աւելի, պէտք է ըլլայ խուզարկումը կատարուած աշխատանքին յառաջ բներած արդիւնքին, կարենալ իրական ու ճշմարիտ հիմներու վրայ դնելու դպրոցական դործը, որ ներկայ ժամանակներու բազմադան պահանջներուն դէմ հետզհետէ կը նահանջէ իր ուղղութենէն, մեքենական զրութեան մը վերածելու համար դպրոցին նպատակը, ու պատրաստելու մարդեր՝ որոնք զինուած ըլլան այն երջանիկ զէնքերով, որ ապրուստի մտահոգութենէն զերծ պիտի պահէ զիրենք, առանց երբեք թուլատրելու սական որ պահ մը վար իշխնեն իրենց պատնէներէն՝ ամէն ինչ կորոնցնելու վտանգին դիմով:

Երեսոյթն է այս ներկայ դպրոցներու կատարած աշխատանքին, որուն իրքե հետեւթիւն յառաջ եկած է սխալ հասկցուած այն վարդապետութիւնը՝ թէ կետնքը պայքար է, ու պէտք է շարունակել կորույցանակի կամ պարտութեան դիմով:

Բայց այդ երեսոյթը սկզբունքը չէ որ կը կազմէ զպրոցի վարիչներուն, որոնք հանրային այդ հաստատութիւններով միակ նպատակ ունեցած են, և կը հաւատան ալ թէ ժողովուրդներու երջանկութեան հիմք կազմող խաղաղութիւնը և ապահովութիւնը պիտի կարենան ստանալ այդ հաստատութիւններէն, ատով ստացած ըլլալու համար ամէն ինչ որ կը պահանջուի իստէալ վարժարանէ մը:

Ակներե վրիպանքին դէմ յանդիման, միջոցներու անբաւական ու սխալ կիրարկումէն աւելի, պէտք է վերադառնալ օրէնքին տկարութեան ու թերի կազմին, կանգ առնելու համար բուն վտանգին առ-

ջե, որ ինքզինք դրութեան մը վերածելէ ետք կը խուսափի յաճախ մեր նկատողութենէն, ու կ'առաջնորդէ մոլորութիւններու, որուն ցանցին մէջ տաղնապող դաստիարակը դժուար կը նշմարէ իր կառքին խախուտ կազմուածքը, արակեաներու զերուկին վերագրելով իր ճամրուն ընթացքին զինք տատանեցնող աններգաշնակութիւնը:

Մարդկային կեանքին երջանկութիւնը, որուն պիտի առաջնորդէ մեզ զպրոցը, խաղաղութեան ու ապահովութեան պակասաւոր լծակներուն վրայ զրուած, որքան իրական՝ նոյնքան տկար արդիւնքի տարաւ իր աշխատաւորները, նոյնիսկ օրէնքին թերի հանգամանքին պատճառով կամողի այդ օրէնսգիրները մոռցան հիներուն այնքան ծանօթ իրողութիւնը, թէ ոչկայ երջանկութիւն առանց առաքինութեան», ու մերկացուցին վարժարանները այդ հնոտի ցնցութիչն, պատմուճանի կտորի մը ծըփանքներուն առերեսոյթ կազմածին մէջ պարուրելու համար առաքինութենէն մերկացած հօգիին եղկելիութիւնը, իբր թէ յանուն արուեստներու, յանուն ազատագրութեան հին օրէնքներու բոնութենէն, և յանուն ազատ թռիչքներով ստացուելիք նոր խիզախումներու:

Կրթական տեսակէտով մեծ է յառաջդիմութիւնը ներկայ զպրոցին, իր ուսուցումներուն ունեցած յառաջդիմութեամբն ու զարգացումովը. ու զիտութիւնը նոր նուաճումներ կատարած է հիներուն անծանօթ ու յաճախ խորհուրդով մը սքողուած հասկացողութենէն ներս:

Գալով մանկավարժութեան, ան իր աշխատանքը կը կատարէ յամառ եռանգով, մինչեւ ծիծագելիին մանրամասնութիւնը չփրիպեցնելով իր ուշագրութենէն, ուսուցման զիւրին մեթոսներ ձեռք բերելու եւ ուսանողին անհատականութեան մէջ երեցած իւրաքանչիւր չարժում օգտակարին ծուայեցնելու համար:

Կատարաւած այդ բոլոր ձեռնարկները կը նպաստեն անշուշտ կրթական աշխատանքին, բայց ատով չի կատարուիր բնաւ զպրոցական աշխատանքը իր լիութեանը մէջ, և մարզը պատրաստելու խոշոր բացը կը մնայ, արուած ուսումը մարգկութեան երջանկութեան ծառայեցնելու տեսակէտն:

Ուսուցում և գաստիարակութիւն զատ զիտութիւններ եղած են այսօր, ու վարչակարանը տուժած է իր գերին մէջ մէկուն անտեսումով՝ միւսին յառաջդիմութեան խարկանքը ունենալով։ Գիտութեան յառաջացումով և զիտնական սերունդի մը երեան գալովը պիտի ստացուի՝ ակնկալու ուած երջանկութիւնը կեանքի, երբ անոր ետին չկանգնի մարդը՝ իր անձը յարգով, իր մարմինն ու հոգին պահպանող ամէն ազտի դէմ, իր նմանը սիրով և ուրիշն ծառայութեան նուիրուող, վերջապէս ներքին արժանիքներու զօրաւոր յարգանքով մը զինուած, ու գերագոյն էակին նկատմամբ ունեցած հաւատքով զօրացած։

Հաւատքը անհրաժեշտ տարրն է զիտական որ և է ուսուցում իր ճշմարիտ տարրութեան տանկելու համար. ու արուեստի ամէն գործ հաւատքով կ'ապրի միայն, բայց ամէն հաւատք մաս մըն է Աստուծոյ հանդէպ եղած հաւատքին, առանց որուն հիմնական ոչ մէկ պատուանդան ունին մասնակի արուեստներու հաւատքները, եւ ի վերջոյ իրենց զարգացումով ու յառաջդիմութեամբ իրենց կործանումը կը պատրաստեն միայն։ Առանց այդ հաւատքին, որ տարբեր չէ բնաւ աստուածայինէն, զիտութիւնը վթասակար է լոկ իր պատրաստած մարդերով, որոնք իրենց բարձրագոյն յառաջդիմութեան մէջ (որովհետեւ նախապահարումէն ու տգիտութենէն ծնած հաւատքին մասին չէ մեր խօսքը) չեն կը բարխուստիլ սկեպտիկներ ըլլալու վտանգնէն, որ իր կարգին պիտի ծառայէ միայն կեանքը նկատելու անհեթեթ պարտադրանք մը ու անխիղճ պատիճ մը որ երբեք տրուած ըլլայ մարգուն։

Քիչ չեն օրինակները մեր դարուն ցուցագրած այդ եղկելիներուն, բառը իր արգահատական սեղմ առումին մէջ, զորս համալսարանները գունդ գունդ կը նետին մեր երեսին, իբրև թէ բարձրագոյն ուսուցումով օժտելով զանոնք, բայց մերկացնելով հիմնական գաստիարակութեան մեծագոյն չնորհէն, որ իրենց արուեստին կիրարկումը պիտի զեղեցկացնէ հոգեկանացնելով զայն երջանիկ յարաբերութեամբը բոլոր ասպարեզներուն։ Որովհետեւ, չմոռնանք որ քիչ է թիւը տակաւին կրթուածներուն՝ համեմատութեամբ մարդկային ա-

նուս խոչոր զանգուածին, որուն բարիքն ու երջանկութիւնը կախում ունի միայն պատրաստուածներու բարեացակամութենէն, որ իր կարգին կ'երաշխաւորուի մարդուն քան թէ զիտնականին պատրաստութեամբը։ Այս խոկ պատճառով կրօնականը կը միջամտէ գաստիարակութեան գործին, տալու զիտութիւնը խղճի ուսման, տալու համար սկզբունքներ՝ որոնցմով առաջնորդութեամբ մարդը իր կեանքի ընթացքին իրազործուած տեսնելու գաստիարակութիւնը իր հիմնական հասկացողութեան մէջ։

Այս մասին յառաջ բերուած առարկութիւնը՝ թէ ուսուցումը արգէն չի կրնար առանց գաստիարակութեան ըլլալ, քանի որ պարտականութեան զիտակցութեան պարագան անհրաժեշտ սկզբունք մըն է զըպրոցին՝ որ և է ձեփ ուսումնականներ պատրաստելու, չի բաւեր փրկելու երեւոյթը, քանի որ ճանաչումը չի բաւեր բատ ինքեան գործադրելու համար բարին, վասնզի այդ ճանաչումը երկայրի միջոց մըն է, որով կարելի կ'ըլլայ ստանալ չարն ու բարին հաւասարապէս, և զայն միամմօրէն գործադրող գաստիարակը կրնայ իր բոլոր բարի ջանքերուն փոխարէն ստանալ ապականուած սերունդ մը, առանց իր զարմանքին գոհացուցիչ պատճառատրանութիւնը գտնելու։ Ու անհուն է տառապանքն ու տուայտանքը որ կը պաշարէ կաղմը ուսուցիչներուն, որոնց մէջ պակաս ալ չեն մանկավարժական ծանօթութիւններով օժտուած անձերը, որոնք ի ահս յառաջ եկած սերունդի մը՝ զուրկ գպրոցական նախատեսուած ուղղութիւններուն խոստացած պատրաստութենէն, յուսահատ նահանջ մը կը գծեն իրենց սեեռումին մէջ, և որ չի գարմանուիր իրենց զոց սորված գէզ մը մանկավարժական ծանօթութիւններուն ու գրութիւններուն վիրաքննութեամբը, վասն զի այդ անձերը թերեւ կրցան սորվեցնել պարտականութեան զիտութիւնը, առանց սակայն միացնելու զայն խղճմտանքին զիտութեան զօրութեանը կետ՝ անխարդախ հաւատքին միացումովը, որով զ պիտի պըսակուի ամբարուած հմտութիւն մը կեանքի երազործումի ընթացքին։

Սրդիւնքը կը մնայ նոյնը, եթէ կրօնական դասերը աւանդուին դարձեալ լոկ իբրև ուսում, իբրև պատմուած քներու չարք

մը և վարդապետութեանց գրութիւն, իր հազմաւորուած լիութեամբը, եթէ զայն աւանդող ուսուցիչը հակառակ իր հմտութեան ու պատրաստութեան, չկարենայ վեր հանել անոր մէջէն հոգեկան առաջիւնութեան չնորհը իր հաւատքին միջոցաւ նոյնիսկ, ու չկարենայ դրաշմիլ անոր զօրութիւնը ուսանողին հոգիին ընտանութեանը մէջ։ Այսքան մեծ է վտանգը այս պարագային, որքան որ պիտի չըլլար ան անկրօն դաստիարակութեան մը համար, որովհետեւ անգիտութիւնը պիտի չմերկացնէ երբեք հոգին իր խորհուրդի զգայարանքն, ընդհակառակը ան պիտի տառապի ալ անոր բացակայութենէն, բայց վերի պարագային՝ անխուսափելիօրէն պիտի ծնի հեղնանքն ու թեթեամտութիւնը, ծաղըն ու արհամարհանքը հիմնական սկզբունքներու հանդէպ։ Վերջապէս սպասուածին ճիշդ հակառակ մէկ արդիւնքը պիտի տայ դըպոցը, յանցանքի ամէն բաժին վերապահելու համար իրեն։

Վասնզի պէտք է ըլլալ խլսո՞ւ կատարուած աշխատանքին արդիւնքը չափելու ատեն, առանց երբեք զոհանալու միջակ վարձատրութեամբը գործին, ինչ որ սկզբանքի համարժէք ձեւ մը կ'առնէ յաջողութիւններէ հեռու ապլու կարգ մը դաստիարակներու մօտ, որոնց խանզը հիւանդ է պահանջելու համար շուալուած ճիպին խոշոր մէկ տոկոսը, և որոնք կ'ապրին զոհանակութեանը մէջ՝ ձանրացող մըթութենէ մը դուրս նետուած քանի մը բեկ ճառագայթներուն, որոնց փալը շատ հաւանաբար իրենց կատարած աշխատանքն ալ չի գար, ըլլալով ինքնիկ արտայայտութիւնը աշակերտաց հոգիին խորը պահուած հոռոգեսին։

Դարձեալ չի բաւեր գիտնալ սկզբունքներ ու կանոններ բանաձեւել դպրոցներու համար, կրկնութեամբն ու հետեւողութեամբը սերտուած ծրագիրներու, եթէ միջոցն ու գործիքը՝ դաստիարակը, պիտի չկարենայ վառ պահել աւանդուածին հոգին, հրահրել զայն իր չիջուցումի վտանգին պահուն, և ստեղծել իսկ զայն երբ բանաձեւուած սկզբունքները զանցաւու գտնուած ըլլան օրուան պահանջքին հանդէպ, չկարենալով թափանցել մէն մի աշակերտի հոգեկան սնունդի պահանջքի պա-

հուն։ Հսու է որ երեան պիտի գայ զառատիարակին հասկացողութեան արժանիքը, երբ ան զգայ պահը իր բոլոր պահանջքներով, եւ կարենայ ունենալ քաջութիւնը ծալլել մէկզի զնելու իր օրէնքներուն ծըրարը, բոլորովին տարբեր պայմաններու յատուկ պատրաստութեամբ, երբ ինք նոր օրէնքներու ստեղծումին հարկադրանքին տակ զգայ ինքինք։ Վասնզի վկայականներու պոռուս գէպին տակ ձնչուած անձը չէ անպատճառ որ դաստիարակի արժանիքը կը խոտացնէ իր մէջ, ոչ ալ տարիններու թիւին առատութենէն կը չափուի իմաստութեան փալը։ Փորձառութեան հնամաշ պատմուածնին ծալքերուն մէջ ի՞նչ փըտութիւններ կը հանգչին երբեմն, որուն կանակէն անցած տարինները չող մ'իսկ չեն նետած միտքին ունայնութեան արդիւնքին մէջ, բայց մարդերու միամտութիւնը ամպիոններ ունի տակաւին անոր վերապահած՝ սերունդներու դաստիարակութեան սրբազան անդաստաններէ ներս, խորունկ ու երկիւզած քայլերով ողջունելու համար ձախողած գործը այդ մարդերուն։

Իրենց հանգիստի միակ արժանիքէն խլուած այդ յոզնածններուն պէտք չէ հակագրել բոլորովին երիտասարդ նորերու խումբը, որ կրնայ աւելի խնամուս պատրաստութեամբ ներկայանալ երբեմն մեզի, առանց սակայն ունենալու իրաւունքը դըպոցի մը ճշմարիտ նպատակը իրականացնելու գործին, իր անհաստատ ու անկայուն նկարագրին բերումով, իրերու և իրողութիւններու նկատմամբ ունեցած լրջութեան պակասով եւ թեթեւ լրմրոնողութեամբը։ Թերիններ՝ երկու պարագային ալ, որ կը մուտքեան պակասէն չի գար, ոչ ալ փորձարկութեան խարկանքէ մը. այլ լոկ արդիւնքն է սխալ լրմրոնուած դաստիարակութեան գործին, որ երկրորդ գիծի վրայ կը դնէ դաստիարակութիւնը մարդուն՝ հըմուտը պատրաստելու համար։

Ոչ միայն չեն անդրագառնար մարդիկ ներկայիս այս իրողութեան յառաջ բերած վտանգին, այլ ընդհակառակը հետզհետէ կը կազմուի սերունդ մը նորերու որ կը ջանայ գործել հասկացողութեամբ մը ուրուն բանաձեւը տուաւ երբեմն Տիւմա Արդի «գիտութիւնը ապագայի կրօնքը» յայտարարելով։ Քիչ մըն ալ յանդգնութիւն ու

զիւրին էր գիտունն ալ ապագայի ասու-
ուածը յայտարարել, ամէն ինչ կործանելու
համար, առանց նորին կառուցուած ար-
ժեքին Մինչդեռ գիտութիւնը կրնայ ա-
ռարկայ ըլլալ պաշտամունքի մը, բայց
երբեք կրօնքը՝ մարդկային հոգեկան պա-
հանջներուն գոհացում տուող՝ Կեանքի օ-
րէնքը մեզի բացատրելու համար ի՞նչ նը-
պաստ կրցան բերել Քոլոմպոս՝ աշխարհ մը
զանելով, կամ նեւուն՝ տիեզերական ձը-
զողութիւնը բացատրելով։ Այդ օրէնքը
մնաց նոյնքան անբացատրելի, երբ նոյնիսկ
այսօր, իրենց հսկայ յառաջդիմութեան մէջ
կը գտնուին փիզիքն ու մեթափիզիքը,
երկրաբանութիւնն ու բնապատմութիւնը ։
Ոչինչ կը վիստեն անշուշտ այդ գիտու-
թիւնները իրենց արժէքէն վերի չակերտ-
ուած յաւակնոտ բացատրութենէն անմասն
մնալնուն համար, բայց կրօնքը կը շահի
անդամ մը ևս՝ տկար զէնքներով զայն դի-
մագրաւող մարդոց ձեռքէն, ու կը գտնուայ
անհրաժեշտ աւելի քան երբեք, առանց
որ և է զիջումի, ու խիստ՝ իր սկզբունք-
ներու պահանջքին մէջ։

Հոս՝ կարելի չէ մոռնալ միտքի այն
զբօսանքը, որով մարդիկ կը ջանան հիմա
ալ հաշտութեան եզրեր փնտուել կրօնքին
ու գիտութեան միջն։ իրբ թէ երկու այդ
խոշոր հակառակորդները հաշտեցնելու հոր-
կազրանքի մը ներքեւ գտնուէին։ Ուրկէ
կուզայ այդ հակառակութիւնը, ոչ ոք կրնայ
ըսել, եթէ սկզբունքներու վրայ է հարցը,
բայց պէտք է յայտարարել՝ որ չկայ հա-
կառակութիւն կամ բարեկամութիւն այդ
երկութիւն միջն։ քանի որ ո՛չ կրօնքը զի-
տութիւն է, ոչ ալ գիտութիւնը կրօնք։
Ու աւելորդ՝ չըսելու համար վլասակար,
այն աշխատանքը, որով կարգ մը զի-
տուններու կարծիքները՝ կրօնքի մասին,
կը հաւաքուին իրբեւ փաստ կրօնական
հաւաստումներու ծառայեցնելու համար։
Այդ աշխատութեամբ ճշմարտութիւն մը
չհաստատելէ զատ, երկութիւն ալ հիմունք-
ներուն սպասնացող զտանդ մը կրնայ յա-
ռաջ զալ, հակառակ արդիւնքով մը պը-
ստիկելու համար այդ բարի միամշտները։
կրօնական իրողութիւններ պէտք է բա-
ցատրուին իրենցմով միայն, իրողութիւն
մը ընելու համար զանոնք նոյնիսկ, մը-
նացեալը մարդոց միամշտութիւնը շահա-

զործելու ու խաբելու պատրանքէն կուզայ
միայն։

Պէտք չէ վախնալ աւանդութեան կը-
տակած օրէնքներէն քովանակ քայլեր առ-
նելու անսնց վլաստ ու նորին բարիքը ճանչ-
նալէ ու անօր հաւատատէ յետոյ։ Պէտք է
խուսափիլ ամէն զինով կրօնական ու բա-
րոյական դաստիարակութեան տալէ աւան-
գաբար սխալ հասկցուած այն հանգամանքը
թէ այդ գաստիարակութիւնը ամէն պարա-
գայի կ'ենթագրէ խորհելու և խօսելու ա-
զատութեան կաշկանդում մը, ինչ որ շա-
տերու զէնքն է շատ անգամ իրենց չը-
հասկցած ու չսերտած կրօնքին գէմ պայ-
քարելու ատեն։ Աղատութիւնը, զոր կը
պահանջնեն մարդիկ, օրէնքներու սեղմում-
ներէն գուրս նետուելու համար, զեղծա-
նողներու պահանջք մըն է յաճախ, զոր
կ'ուղեն իրագործել միայն իրենց հասկցած
օրէնքներով որ օրէնքին ժխտումն իսկ է։
Անոնց համար պէտք է օրէնքը վերցնել.
ու ամէն շարժում օրինական է արդէն,
քանի որ չկայ օրէնք մը զայն արդիւող։
Այս սանձարձակութիւնը, զոր ազատու-
թեան հետ կը շփոթեն երբեմն զիտակցո-
րէն, չի կրնար ըլլալ տեական, քանի որ
քանդումի կ'առաջնորդէ անպայման։ Գա-
լով ճշմարիտ ազատութեան, որուն պայ-
քարը կը սիրէ ամէն ոք, ոչ խօսքի, ոչ ալ
եղբայրութեան ու հաւասարութեան ըմ-
բըսնումով կարելի է ստանալ։ Այդպէս
հասկցուած ազատութիւն մը երկայրի
զէնք մըն է յարձակելու և պաշտպանուե-
լու ծառայող նոյն ատեն։ Այդ նոյն ազա-
տութենէն կրնայ զալ ժողովուրդի մը բա-
րիքը և չարիքը հաւասարապէս։

Խուսափելու համար այդ վտանգէն,
ազատութիւնը պէտք է յենու արդարու-
թեան, եւ եղբայրութիւնը՝ ընկերու-
թեան վրայ։ երկու պայմաններ՝ որոնք
պիտի զան կրօնական դաստիարակութե-
նէն և Աստուծոյ վրայ եղած հաւատքէն,
առանց որուն հիմնազուրկ չէնք մըն է
ան, որուն աւելցած ամէն յարկ՝ զարգա-
ցում, այդ չէնքին փուզումը պիտի պատ-
րաստէ։

Երուսաղէմ

Պ. Վ. Մինևսելին